



ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՎՈՐ ԳԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԿԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ ՎԵՐԱՎՈՐ ԳԵՐ

ԹԻՒ Բ. — ՇՐՋԱՆ Թ.

**1876**

ՏԱՐԻ Թ. — 04 ՈՍՏՈՍ 54

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ա. ԷՃՄԻԵԺԻՆ

ԿՈ.Մ

ՀԱՅՐԵՎԵՏԵԿԱՆ ԵԹՈՒ ՀԱՅՐԵՎԵԿԱՆԵՐՅ.

Ա.

Ո՞չ բնաւ գտանի հաւասարակշռութիւն իւիք կաթուղիկոսացն անուանելոց յԱղթամար եւ ի Սիս ընդ կաթուղիկոսաց կջմիածնի, որպէս եւ ապացուցանի խսկական հանգամանօք սկզբնաւորութեանցն իւրաքանչիւրոց նոցա եւ աթոռոց նոցին ըստ այնմ կոչմանց:

Կաթուղիկոսութիւնն կջմիածնի ըսկանի ի սրբոյն Գրիգորէ մեծէ Պարթեւէ, որ յետ նախկին լուսաւորչի նախահաւատ թագաւորին Հայոց սրբոյն Արքարու սրբազն Առաքելոյն Թագ-

դէոսի եւ յաջորդաց նորա Աղդէի, Թէոփիլոսի եւ Ղեւոնդեայ՝ եղեւ լուսաւորիչ Հայաստան աշխարհի եւ սրբոյն Տրդատայ թագաւորին Հայոց հաւատովք Աստուածդիտութեան յամի 301, եւ Աստուածային յայտնութեամբ հըրաւիրեալ ի գերագոյն պատիւ Մեծ Քահանայապետութեան՝ եղեւ Առաքելասարաս Առաջնորդ հաւատոյ եւ Կաթուղիկոս ամենայն Հայոց յամի 302:

Նոյնպէս եւ տեղի կաթուղիկոսական Աթոռոյ Արարատեան յառաջ քան ըգ-քահանայապետութիւնն սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի՝ Աստուածային յայտնութեամբ նշանակեցաւ Աթոռ Մեծ Քահանայապետութեան ամենայն Հայոց:

Ցաղագս այսպիսի Աստուածային յայտնութեանց տեսիլ սքանչելի նորին սրբոյն Գրիգորի լուսաւորչի քարոզեալ եւ հրատարակեալ նովաւ վասն կջմիածնի Արարատեան կաթուղիկոսա-

կան Աթոռոյ եւ վասն մեծ Քահանայապետութեան նորա եւ ամենայն Հայոց՝ առաւել ընդարձակ եւ հրաշալի յոյժ՝ մարթ է ընթեռնուլ ի գիրքն Ագաթանկեղսի, որ է ատենագլիր սրբոյն Տըրգատայ մեծի թագաւորի Հայոց, եւ ականատես պատմիչ ծննդեան եւ սնընդեան նորա եւ թագաւորելոյն եւ մատնելոյն երկոտասան անտանելի չարչարանաց զսուրբն Գրիգոր եւ արկանելոյն զնա յանդընդախոր գուրբն մահապարտաց ի գղեակ բերդին Արտաշատ քաղաքի մերձ յԱրարատ անուանեալ ըստ լեզուի Հայոց Խորվիրապ, եւ ծննդեան եւ սննդեան սրբոյն Գրիգորի եւ համբերութեանցն նորա այնքան խստագոյն տանջանաց, եւ զամս 14 ապրելոյն կենդանի ի խորութեան գրին, եւ Աստուածահրաշ յայտնութեամբ ելանելոյն եւ լուսաւորելոյն զարքայն մեծ զջրդատ եւ զամենայն զՀայաստան աշխարհ, ուր ի տպեցելումն ի Կոստանդնուպոլիս յամի 1709, յերեսն 327, բան սրբոյն Գրիգորի վասն սքանչելի տեսլեանն իւրոյ Նկարագրի լիագոյն հանդամանօք՝ յորմէ միայն տեսին նորա ի մասին Կաթուղիկոսութեան կծմիածնի եւ Կաթուղիկոսական Աթոռ լինելոյն նորա համառօտեալ աստանօր, գտանի այսպէս:

«Երեւեցաւ ինձ տեսիլ անպատում սքանչելի ի հասարակել գիշերիս այսմիկ յորժամ գուք կայիք ի քուն, եւ ես էի արթուն եւ մտախորհ լինէի Աստուածային ողորմութեանցն ձեղ, յանկարծակի եղեւ ձայն սաստկութեան, բացաւ խորանաշէն յարկն հաստատու-

թեան երկնից, եւ իջեալ այր մի ի նմանութիւն լուսոյ կոչեաց զանուն իմ, եւ ասէ՝ Գրիգորիսս. եւ իմ նայեցեալ տեսի զկերպարանս նորաւ եւ զարհուրեալ յերկիր կործանեցայ, եւ ասէ ցիս՝ նայեաց գու ի վեր, եւ տես զաքանչելիսս զոր ցուցանեմ քեզ. Եւ իմ նայեցեալ տեսի բացեալ զհաստատութիւնն երկնից, եւ զջուրսն որ ի վերայ նորա բաժանեալ յայսկոյս յայնկոյս՝ եւ լոյսն հոսեալ վերուստ ի վայր մինչեւ յերկիր հասանէր, եւ ընդ լուսոյն զօրք լուսեղինացն իջանէր ի վերուստ մինչեւ ի խոնարհ եւ ի ձեռին իւրում ուռն մի մեծ ոսկի, եւ էհաս ի յատակս երկրիս ի շինամէջ քաղաքիս եւ բաղնեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյս. . . : Եւ տեսի ի մէջ քաղաքիս մօտ յապարանսն արքունի խարսխաձեւ, ճախարակաձեւ խարիսխ ոսկի՝ մեծութեամբ իրեւ զըլուք մի մեծ, եւ բարձր մինչեւ յոյժ, ի վերայ նորա սիւն մի հրեղէն եւ ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, եւ ի վերայ նորա խաչ լուսոյ. Եւ ես նայեցեալ զարմացեալ կայի: Եւ այրն որ յառաջնումն կարգաց ինձ եւ ցուցանէր ինձ զտեսին, ասէ ցիս, այր գու զի՞ կաս զարմացեալ, տեսիլ ցուցաւ քեզ այս, զի ի միտ առցես: Այն զի բացեալ են երկինք, գիտեան զի բացեալ են զրունք մարդասիրութեանն Գրիստոսի առ իւր արարածըս. Եւ այրն ահաւոր եւ շքեղաւոր որ ունի զառաջն լուսոյն՝ եւ զուռն ոսկի

ի ձեռին իւրում՝ եւ բաղխեաց զանգարամետս, տեսչութիւն Աստուծոյ է՝ որ հայի յերկիր եւ տայ գողալ, մերձի ի լերինս եւ ծխեն։ Եւ խարիսխն ոսկի որպայ վասն էր սիւն հրեղէն, եւ ի վերայ սեանն թակաղալ ամպեայ, եւ ի վերայ նորա Խաչ լուսեղէն։ Ոսկի խարիսխն՝ է վէմ հաստատութեան անշարժութեան։ Եւ սիւնն հրեղէն՝ կաթուղիկէ եկեղեցի է՝ որ ժողովէ զամենայն ժողովուրդս ի միաբանութիւն հաւատոյ՝ ի ներքոյ թեւոց իւրոց։ Եւ թակաղալն ամպեայ այն է՝ որ ընդունելոց է զարդարսն յորժամ թռիցեն ի գալստեան Տեառն վերանալ ընդ առաջ նորա։ Խոկ լուսաւոր Խաչն որ ի նմա՝ ինքն մեծ Քահանայապետութիւն է ի մէջ ժողովրդոց օրինակ Քրիստոսի պատկերին մարմնացելոյ Քահանայապետութեան օծութեան Աստուածորդւոյն։ Եւ տեղին այն (ուր է խարիսխն ոսկի) տաճար լիցի Աստուծոյ, եւ տուն ազօթից ինդրուածոց ամենայն հաւատացելոց եւ Աթոռ Քահանայապետութեան, եւ այն եւ այն։

Եւ ահա ըստ այսմիկ տեսլեան իւրոյ՝ յայնմ տեղւոջ ուր ետես իջեալ յերկնից այրն ահաւոր անհամար բաղմութեամբ հրեշտակաց եւ ուռն ոսկի ի ձեռին իւրում, ուր էր եւ խարիսխն ոսկի, եւ ի վերայ նորա սիւնն հրեղէն, շինեաց սուրբն Գրիգոր յամի 303 զմայր եկեղեցին ամենայն Հայոց անդէն յԱրարատի Վաղարշապատ քաղաքի, որ եւ անուանեցաւ վասն հոսանաց երկնային լուսոյն ի յերկիր ի տեղին ուր կառուցաւ։ Շողակաթ։ Եւ վասն տեսչութեան Աստուծոյ ահաւոր առնակերպութեամբ

իջանելոյն ոսկիի ուռամբ անուանեցաւ էջմիածին։ Եւ ըստ բանի հրեշտակին՝ թէ սիւնն հրեղէն կաթուղիկէ եկեղեցի է, անուանեցաւ կաթուղիկէ, ըստ որոյ եւ մեծ Քահանայապետութիւնն որ ի նմա՝ համաձայն այնմ կոչմանց՝ իւրումն Աթուույ անուանեցաւ կաթուղիկոս, որ եւ վասն յայտնութեանց՝ թէ ինքն մեծ Քահանայապետութեան օծութեան Աստուածորդւոյն, կաթուղիկոսն էջմիածնի ձեռնադրութեամբ երկոտասան Արքեպիսկոպոսաց ընկալնու զօծումն սրբարար իւղոյն Մեռոնի ի գլուխ իւր՝ հեղմամբ երեքտասաներորդ Արքեպիսկոպոսի նախապատուի ամենեցուն։

Նոյնպէս եւ վասն յայտնութեանց՝ թէ տեղին այն Տաճար լիցի Աստուծոյ եւ տուն ազօթից ինդրուածոց ամենայն հաւատացելոց՝ եւ Աթոռ Մեծ Քահանայապետութեան, եւ թէ կաթուղիկէ եկեղեցի է որ ժողովէ զամենայն ժողովուրդս ի միաբանութիւն հաւատոյ ի ներքոյ թեւոց իւրոց, յաւուրց անտի լուսաւորութեան ազգի Հայոց հաւատովք Քրիստոնէութեան, ամենայն ազգըն Հայոց ի հեռաւորս եւ ի մերձաւորս ընդ ամենայն տեղիս տարածեալք՝ որք ճանաչեն զինքեանս հաւատոյ որդիս սրբոյն Գրիգորի լուսաւորչի վերապատուութեամբ սոյն սքանչելատեսիլ յայտնութեանցն նման ճանաչեն զուրբ էջմիածին, նշանակեալ ինքեանց առ յԱստուծոյ իջմամբ Միածին Որդւոյն անդանօք ի դաշտն Արարատեան՝ տեղի սուրբ, կաթուղիկէ եկեղեցի ժողովող ամենեցուն ինքեանց միաբանութեամբ հաւատոց ի ներքոյ իւրոյ։ Տաճար Աս-

տուծոյ, Տուն ազօթից խնդրուածոց ամենայն հաւատացելոց, եւ Աթոռ մեծ Քահանայապետութեան ամենայն Հայոց։ Նաեւ զկաթուղիկոսն էջմիածնի ճանաչեն միմիայն ըստ օրինաց կաթուղիկոս ամենայն Հայոց, Մեծ Քահանայապետ, օրինակ Քրիստոսի եւ պատիեր ճշմարիտ Քահանայապետութեան նորա, Աթոռակալ եւ Փոխանորդ սրբազն Առաքելոյն Թագդէոսի եւ սրբոյն Գրիգորի լուսաւորչի, գլուխ Եկեղեցւոյ, Առաջնորդ Հաւատոյ, Հայրապետ, Եղիսկոպոսապետ, Հովուապետ եւ Տայրագոյն Պատրիարք ընդհանուր Ազգի Հայոց։

Այսպիսի արտօնութեամբ իւրեանց՝ Պատրիարքական Աթոռն էջմիածնի եւ Պատրիարքն Աթոռակալ նորին, վերապատուեալ յամենայն ազգէ Հայոց, յարատեւեն մինչեւ ցայսօր ժամանակի գամն 1527. յորս Պատրիարքունք օրինաւոր յաջորդութեամբք Աթոռակալք Արարատեան Աթոռոյ էջմիածնի շարակարգին ի պատմագիրս եւ ի ժամագիրքը Հայոց 134։

Բայց այսու ամենայնիւ անհանդուրժելի տառապանաց ի վերայ Հասելոց Հայաստան աշխարհի եւ Արարատեան գտառի յետ բարձման հզօր թագաւորութեան Արշակունեաց՝ որոց Աթոռէր Վաղարշապատ քաղաք՝ ուր էր եւ Աթոռն Պատրիարքական էջմիածնին, Աթոռակալք նորին, Ընդհանրական Կաթուղիկոսունք Հայոց ոչ եւս կարողացեալ կալ անդէն յԱթոռ իւրեանց յաղագս հզօրացեալ աշխարհակործան բռնակալութեանց բարբարսաց, դտե-

զի կալնուին ուր եւ Հնար լինէր կալ նոցա մասնաւոր ապահովաւթեամբ. Եւ այսպէս քանի Կաթուղիկոսք նստանի Դուին քաղաքի, ոչ Հեռի յէջմիածնայ անդէն յԱրարատ. յետ նոցա երեք Կաթուղիկոսք յԱղթամար ի Վասպուրական գաւառին՝ ուր թագաւորէին Արծրունիք: Յետ նոցա Կաթուղիկոսք ի յԱնի, ուր էր թագաւորութիւն Բագրատունեանց: Եւ յետ նոցա երեսուն եւ մէկ Կաթուղիկոսք ի Կիւլիկիայ ի Սիս՝ ուր զօրացեալն էր թագաւորութիւն Առուրենեանց: Եւ յետ նոցա յէջմիածնին դարձեալ մինչեւ ցայսօր ժամանակի Կաթուղիկոսք քառասուն եւ մէկ: Այլ յամենայն ուրեք ամենեքին նոքա որպէս Աթոռակալ Արարատեան Աթոռոյ սրբոյ էջմիածնի, եւ նովին առաւելութեամբ իւրեանց որպէս փոխանորդ սրբազն Առաքելոյն Թագդէոսի եւ սրբոյն Գրիգորի լուսաւորչի, եւ Կաթուղիկոս եւ Պատրիարք ամենայն Հայոց:

Խոկ կաթուղիկոսք Աղթամարայ եւ Սոյ ոչ բնաւ համարեցան կամ համարին այժմ ըստ օրինաց կաթուղիկոսք յաղագս այլաղգական բռնութեամբ հեթանոսաց ապօրինաւոր սկզբնաւորութեանցն այնոցիկ Հակառակաթոռնշանակեալ օրինաւոր Կաթուղիկոսութեան տմենայն Հայոց: Քանզի յամի 1113, ի զօրանալ իշխանութեան Առուրենեանց ի Կիւլիկիայ ուր է Սիս քաղաքն՝ յորժամ առաջին Կաթուղիկոսք՝ անդէն ընտրութեամբ Տեառն Բարսղի վերջին Կաթուղիկոսի Անւոյ՝ եւ Հաւանութեամբ բաղմութեան եպիսկոպո-

սաց, վարդապետաց եւ իշխանաց Հայոց օծաւ ի քսանամեայ հասակի Դրիգորիոս Պահլաւունի յազգէ սուրբ Առևաւորչի գերազանցեալ իմաստութեամբ եւ առաքինութեամբ առաւել քան ըզբազում ի ծերոց՝ Արքեպիսկոպոսն Աղթամարայ Դաւիթ՝ նախանձեալ ընդայն հաւանեցոյց զՀագարացի մահմետական իշխողն Աղթամարայ ի կամսիւր, եւ ձեռնտուութեամբ նորա ժողովական զՀինգ Եպիսկոպոսուն, հաճեցոյց եւ զմիտո նոցա՝ յառաջ բերելով նոցա եւ ժողովրդոց վիճակի իւրոյ պատճառա, թէ աստ յԱղթամար նըստեալ են յառաջագոյն կաթուղիկոսք՝ որոց գերեզմանք եւս աստ են ահաւասիկ, եւ թէ գտանին աստէն նաեւ Աջ սրբոյ Լուսաւորչին եւ սեղան նորա, եւ քօղն եւ գաւազանն, եւ գօտին մաշկեզէն եւ այլ նշանք որբոց, եւ թէ աստ ի Վասպուրական էր յառաջագոյն Աթոռ թագաւորութեան Հայոց Արծրունեաց, ըստ որոց արժան է լինել եւ կաթուղիկոս: Եւ այսպէս ձեռնադրեալ ի նոցունց՝ նստաւ հակառակաթոռ անդէն յԱղթամար, ուր եւ հետեւէ այն յաջորդութիւն նորա մինչեւ ցայսօր ընդողաշտականութեամբ այնոցիկ Հագարացի իշխանաց, առանց ամենեւին մասնակցութեանց ամենայն նախագրեալ արժանաւորութեանցն կաթուղիկոսաց էջմիածնի: Նա իսկ եւ անհաւասարապատիւ ամենայն Արքեպիսկոպոսաց ձեռնադրելոց ի կաթուղիկոսաց էջմիածնի ունելով ընդ իւր եւ զիտքրիկ վիճակի միում մասին Վասպուրականի ի շրջակայս վանիցն Աղթամարայ:

Նման նմին եւ յետ բարձման թագաւորութեան Ռուբենեանց ի կիւլիկիոյ յամի 1375, նեղեալ եւ անդանօր յայլազգական բռնութեանց Ամիրայից Եղիպտոսի եւ այլոց մահմէտականաց կաթուղիկոսք Հայոց, միաբանեցան բազմութիւնք արեւելեան եւ արեւմուեան Արքեպիսկոպոսաց, Եպիսկոպոսաց, Վարդապետաց եւ իշխանաց Հայոց՝ վերադարձուցանել զկաթուղիկոսութիւնն անդրէն ի սեպհական Աթոռ Մեծ Փահանագավետութեան ամենայն Հայոց ի Ակաթուղիկէն էջմիածնին, եւ հրաւիրեցին զՏէր Գրիգոր Մուսաբեկեանցն՝ որ էր յայնժամ կաթուղիկոս ի կիւլիկիայ՝ թողուլ զՍիս եւ գալ յէջմիածնին, այլ նա ոչ յօժարեալ ընդ այն, եկաց անդէն ի կիւլիկիայ՝ յորժամ հաւանութեամբ եւ հաճութեամբ ամենայն հոգեւորականաց եւ մարմնաւորականաց աղգի Հայոց յամի 1441, ընտրեցին կաթուղիկոս ամենայն Հայոց զՏէր կիրակոս, եւ օծեալ զնա յէջմիածնին՝ զնա ընկալան առհասարակ՝ որպէս ընակիչք մեծին Հայոց՝ այնպէս եւ ընակեալքն ի մերձակայ սահմանս կիւլիկիոյ, եւ յերուսաղէմ, յԱնատօլիոյ, ի Կոստանդնուպօլիս, ի Պանտոս, ի Նրիմ, ի Պարս, ի Վիրս եւ յայլ տէրութիւնս՝ որք զԱթոռուն էջմիածնի միայն ճանաչէին հարազատ տեղի կաթուղիկոսութեան ամենայն Հայոց: Այլ Գրիգոր Մուսաբէկեանց կացեալ անդէն ի կիւլիկիայ վաղմանեցաւ յամի 1447, յորժամ կարապետ վարդապետ ոմն ի Սոյ դիմեալ առ ամիրայն կիւլիկիոյ որ իշխէր անդէն ընդ իշխանութեամբ Առւտանին:

Եգիպտոսի, եւ խոսացեալ նմա վճարել ամ ըստ ամէ 300 դահեկան, եառ ի նմանէ զիշխանութիւն կաթուզիկոսութեան անդէն ի Սիս, որ եւ ընդ նույնին հարկատուութեամբ տեւէ մինչեւ ցայսօր առանց այլ ամենայն արժանաւորութեանց յատկացելոց օրինաւոր կաթուզիկոսութեան ամենայն Հայոց՝ Աթոռակալի սրբոյ Խուսաւորչին սրբոյ կաթուզիկէ Էջմիածնի Արարատեան Աթոռոյ՝ անուանեալ միայն կաթուզիկոս Կիլիկիոյ:

Երկոքիննոքա՝ կաթուզիկոսն Աղթամարայ եւ կաթուզիկոսն Ասոյ ոչ երբէք համարձակին անուանել զինքեանս Մեծ Քահանայապետ կամ Աթոռակալ եւ Փոխանորդ սրբազն Առաքելոյն Թագդէոսի եւ սրբոյն Գրիգորի լուսաւորչի, կամ Գլուխ Եկեղեցւոյ, կամ Առաջնորդ հաւատոյ, կամ Հայրապետ, Եպիսկոպոսապետ, Հօտապետ, Հովառապետ եւ Ցայրագոյն Պատրիարք ամենայն ազգի Հայոց, այլ միայն զանունն կաթուզիկոսական կրեն մասնաւորաբար, առաջինն անուանեալ կաթուզիկոս Աղթամարայ, եւ երկրորդն կաթուզիկոս տանն Կիւլիկիոյ: Երկոքին նոքա օր Հնեն զմիւռոն, եւ Ճեռնագրեն զեսպիսկոպոս, այլ ոչ ուրեք արտաքոյ վիճակի նոցին ընկալեալ լինին ի տիեզերատարած վիճակի ընդհանրական հաթուզիկոսութեան Էջմիածնի մինչեւ ցայսօր՝ ոչ միւռոնն ոչ եպիսկոպոսունքն, եւ ոչ քահանայք Ճեռնագրեալք յեպիսկոպոսաց նոցին, այլ հազիւ ուրեմն յանկիւնս ուրեք ի միջի գուեհկոտ ի ժամանուկի անանցանելի հարկաւորութեանց բաղում խըս-

րութեամբ: Զեն նոքա երկոքին առաւելապատիւ քան զԱրքեպիսկոպոսունս Ճեռնագրեցեալս ի Կաթուզիկոսէ Արարատեան Աթոռոյ, եւ ոչ ընաւ գօրեն մերձենալ ինքնակամ ի անօրէնութիւնս ծանր կամ թեթեւ իրողութեանց վերաբերելոց առ եկեղեցի Հայոց՝ առանց նախագատութեանց եւ ընտրութեանց եւ վճռոց կաթուզիկոսին Էջմիածնի՝ որ միայն ճանաչի որպէս յամենայն ազգէ Հայոց՝ նոյնպէս եւ ի նոցունց՝ գլուխ սրբոյ Եկեղեցւոյ Հայոց եւ Հրամանատար ամենայն հոգեւորականաց նորին:

Եւ ըստ այսմ ոչ երբէք չէ բաժանեալ ազգն Հայոց յերիս Պատրիարքական նահանգս ըստ օրինաց քրիստոնէութեան իւրեանց, եւ վիճակաւորքն երկոքին յԱղթամար կամ ի Սիս, ոչ երբէք չեն կրեալ մինչեւ ցայսօր զանուն Պատրիարքութեան, այլ միայն զանունն կաթուզիկոս եւ այն արտաքոյ ազգական օրինաց՝ ըռնակալութեամբ հեթանոս իշխանաց՝ յաղագս արժանաւորութեանց իրիք իշխանութեան իւրեանց՝ այնմ կոչմանց նոցին կամ շահեկանութեանցն ի նոցունց(<sup>(\*)</sup>), եւ չեն ունեցեալ իւրիք զհաւասարութիւնն ընդ Պատրիարքին Արարատեան Աթոռոյ Էջմիածնի՝ Այլ հազիւ ուրեմն ըստ այլ անձնական արժանաւորութեանց իրիք իւրեանց ումանք ի նոցունց գօրեն հաւասարել երբեմն ընդ նախապատիւ Արքեպիսկոպոսաց Ճեռնագրելոց ի նմանէ, եւ աւելի եւս կաթուզիկոսն Աղթամարայ՝ որ յոյժանշուք եւ անյարգ քան զկաթուզիկոսն Սայ է՝ որպէս Արքեպիսկոպոս առաւել նուաստագոյն վիճակաւոր:

Եւ ապացոյց այսոցիկ առաքեմ ընդ սմին զգիր կաթուղիկոսին Սոոյ առ ողբարազան Գրիգոր Արքեպիսկոպոսն Հայոց Բեսուրաբիոյ՝ յամի 1816, ի սկզբն Մայիսի:

Բ.

Հայք Տաճկաստանի չեն բաժանեալ երբէք յԱթոռոյ Էջմիածնի մինչեւ ցայսօր, եւ չէ ուրուք լուեալ երբեմն՝ թէ թղեն նոքա միաբանեալք ընդ վիճակաւորաց Սոոյ յառաջ կամ այժմ՝ որով եւ իցէ պատճառանօք, այլ միշտ գոլով նոքա անբաժան յԱթոռոյ Էջմիածնի եւ ի կաթուղիկոսէ նորին, մինչեւ ցաիրեն Ռուսաց Արարատեան աշխարհին Հայոց ուխտաւորք ի Հայոց Տաճկաստանի առանց պակասելոյ եկեալ են յերկրպագութիւն որբոյ Տաճարին Էջմիածնի, եւ վարդապետք Երուսաղէմի, Կոստանդնուպոլուոյ եւ այլ վիճակաց ընկալեալ են զձեռնադրութիւն Եպիսկոպոսութեան ի Սրբազնագոյն Եփրեմ կաթուղիկոսէ նորին ի միջոցի 20 ամաց Պատրիարքութեան նորա աւելի քան զ40, ի թուոյ որոց են ներկայ Պատրիարքն Երուսաղէմի Գարբիէլ, եւ Պատրիարքն Պօլուոյ Կարապետ եւ նախորդն նորա Պօղոս, ընդ որս եւ ամենայն վիճակաւոր Արքեպիսկոպոսունք ի Թուրքաստան, ի Պարսկաստան, ի Ռուսաստան եւ յայլս՝ բաց յինէն եւ յերից այլոց եղելոց յԷջմիածին։ Եւ զՄիւռոն սրբարար նախքն Եփրեմ կաթուղիկոսն օրհնեալ անգէն յԷջմիածին ըստ աղքական սովորութեան ի ձեռն Արքեպիսկոպոսաց Եպիսկոպոսաց եւ վարդապետաց Պատ-

րիարդական Աթոռոյն յիւրաքանչիւր յերիս կամ ի չորս ամս տարածեալ է ի Կոստանդնուպոլիս եւ յամենայն քաղաքս եւ ի գեօլս Տաճկաստանի անխափան մինչեւ յ1825 թիւ։ Նոյնպէս եւ ի Կոստանդնուպոլիս եւ ի Վենէտիկ եւ յամենայն տպարանս Հայոց ի գլուխուորս իւրաքանչիւր գրեանց տպեալ լինի և Եփրեմ կաթուղիկոս ամենայն Հայոց, որպէս եւ ի Ժամագիրքն տպեալ ի Կոստանդնուպոլիս ի յ0թագիւղ ի նոյն 1825 ամիւ որպէս ի սկզբն՝ Նմանապէս եւ ի վերջն շարակարգեալ զանուանս Կաթուղիկոսաց Հայոց սկսեալ ի որբազան Առաքելոյն Թագէոսէ եւ ի սուրբ Գրիգոր Լուսաւորչէ, ի վերջոյ ամենեցուն նոցա տպեալ լինի 138-երորդ կաթուղիկոս Տէր Եփրեմ որ կայ այժմ՝ եւ վարէ զիշխանութիւն Կաթուղիկոսութեան։

Եւ թէպէտ ի պատճառս Գաւթի յաջորդին Յալսեփայ չորրորդի եղեւ անհամաձայնութիւն ընդհանուր՝ յորժամ ամենայն ազգն Հայոց եղեալքն ընդ բազմութեան միաբանից Էջմիածնի՝ ոչ յօժարեցան ընկալնուլ զնա որպէս օրինաւոր կաթուղիկոս ամենայն Հայոց եւ Պատրիարք Արարատեան Աթոռոյ Էջմիածնի, այլ ոչ ըընաւ բաժանեցան յԱթոռոյ Էջմիածնի՝ եւ ոչ իւիք ցուցեալ է ոք յամենայն միաբանութեանց Հայոց մինչեւ ցայսօր զնշան միաբանութեան ընդ վիճակաւորսն Սոոյ բայց հայն զի մը մը

Համբարձունիւն Նայոց ընդ Ուստառաց վասն առ  
մենայն Նայոց է Օմար-քառական ամենայնի-  
պարհութելի է յոյժ մինչև սայսօր, որպէս վասն  
պատրիարքութեան Յովսեփիայ ոչ երբէք  
համարձակեցան նորա յայտնել գհամա-  
ձայնութիւն իւրեանց յաղագս պատ-  
րիարքութեան նորա՝ զոր սիրէին առա-  
ւել մինչեւ ոչ տէրութիւնն Օսմանցւոց  
պարտաւորեալ ինքնին ի յառաջադ-  
րութեանց Յամարով գեսպանին Ռու-  
սաց ի Կոստանդնուպոլիս, գրեաց ըզ-  
հրաման առ Պատրիարքն՝ եւ առ Աշ-  
տղի անուանեալ Հասարակութիւնն  
Հայոց ի Կոստանդնուպոլիս՝ ինդրել յա-  
նուն նորա գհրովարտակ Կաթուղի-  
կոսութեան: Նոյնպէս եւ վասն պատ-  
րիարքութեան Եփրեմի, զոր Ժողովն  
Էջմիածնի Հնարեցաւ Հրաւիրել ի Ռու-  
սաստանէ Հրովարտակօք նորին բարձ-  
րութեան Ժառանգի տէրութեան Պար-  
սից Ապաս միրզայի՝ առաքելով Հրա-  
ւիրակ կամ ի Ռուսաստան զԻւթէոս  
Արքեպիսկոպոս Էջմիածնի, Հասարա-  
կութիւնք Հայոց ի Կոստանդնուպոլիս՝  
եւ չորս Պատրիարք նոցա յաջորդք  
միմեանց ցայս վայր՝ որոց եւ երկուք  
ի նմանէ իսկ ձեռնադրեալք, ոչ ինչ  
իւիք կարողացան վատահանալ երբեմն  
առ տէրութիւն իւրեանց եւ ինդրել  
գհրովարտակ նորա յանուն Եփրեմայ՝  
երկուցեալք ի Հարաջար մատնութեանց  
գարանակալաց ինքեանց, բայց ունե-  
լով զնա մշտնջենապէս ամենայն ար-  
ժանաւոր վերապատուութեամբ որ-  
պէս օրինաւոր Կաթուղիկոս եւ Գլուխ  
սրբոյ Եկեղեցւոյ ամենայն Հայոց, եւ  
կատարելով զամենայն գիուսադարձ

պարտաւորութիւն հօտի ընդ Հօտա-  
պետի ըստ ամենայն վայելչութեանց  
հաւատոյ Քրիստոնէութեան՝ սպասէին  
յաջողութեանց Ժամանակի՝ կամ ըստ  
օրինակի Յովսեփիայ Հովհանաւորու-  
թեանց հզօր տէրութեան Ռուսաց:  
Բայց յամի 1825, յորժամ էր ի սուրբ  
վանսն Հաղբատայ ի սահմանս Ռուսաց  
ապահովացեալ Եփրեմ Կաթուղիկոս,  
Հիւսէին խան Սարգարն Երեւանու յետ  
բազում յուսագրութեանց իւրոց եւ  
յորդորանաց իբրեւ ոչ կարաց Հաւա-  
տարմացուցանել զնա եւ վերադարձու-  
ցանել յԱթոռ իւր ի սուրբ Էջմիածնի,  
ապա չարաչար ամբաստանութեամբ  
զնմանէ յօրինեալ զգիր ի գիմաց ամե-  
նայն միաբանութեան Էջմիածնի եւ  
Հայոց Երեւանայ ըստ իւր Հաճոյս առ  
Հասարակութիւն Հայոց ի Կոստանդ-  
նուպոլիս, եւս ստորագրել եւ ինքել  
նոցա զայն: Ետ գրել եւ Ապաս միր-  
զայ Ժառանգին տէրութեան Պարսից  
առ Ռէյիս Էֆէնտին ի Կոստանդնու-  
պոլիս, եւ առ Մինիստրն իւրեանց, ո-  
րում գրեաց եւ ինքն զամենայն զվր-  
տանգաւոր ամբաստանութիւն, իբրեւ  
զի Եփրեմ Կաթուղիկոսն գոլով ի սըր-  
տէ յարեալ ի Ռուսա, եւ ատեցող եւ  
թշնամի Հաւատոց եւ տէրութեանց  
Օսմանցւոց եւ Պարսից, զնացեալ ի  
սահման Ռուսաց վասն գտանելոյ զօդ-  
նականութիւն յաղագս պարտուց Էջ-  
միածնի, ոչ եւս յօժարի վերադար-  
նալ, եւ Հարկաւոր է զի փոխանակ նո-  
րա կացուցեն զայլ ոք Կաթուղիկոս  
Էջմիածնի, յառաջադրելով եւ դոմանս  
յնպիսկոպոսայ ինքն, իբրեւ զհաւա-

տարիմն տէրութեանց Թուրքաց եւ Պարսից, եւ առաքեաց դայնոսիկ գրութիւնո ի կոստանդնուպօլիս ի ձեռն Յովհաննէս անուն Եսպիսկոպոսի արհամարհեցելոց ի Սրբազնագոյն Կաթուղիկոսէն Եփրեմայ եւ ի բազմաց՝ որ Հաճոյացեալն էր ինքեան յայնժամ, եւ ի ձեռն միոյ ուրումն Մահմէտականի յիւրոց հաւատարմաց:

Տէրութիւն Օսմանցւոց հարցախնդիր եղեալ առ այնո ի Պատրիարքէն Կոստանդնուպօլսու եւ յաղապետաց Հայոց, յառաջադրեաց նոցա առնել զարժանաւորն առ այնովիսի ամբաստանութիւնս զնիքրեմ Կաթուղիկոսէն, յորժամ եւ նոքա առ ապահովացուցանելոյ զինքեանս ի վերահասեալ վտանգէ զրպարտութեանցն յնըեւանու Սարտարէն լուեցուցին յամենայն եկեղեցիս Հայոց ի տէրութեան Օսմանցւոց զյիշտակականուան Եփրեմ Կաթուղիկոսի ըստ օրինաց: Այլ վասն ընտրութեան յառաջադրելոյն ի Սարտարէն փոխանակ նորա Կաթուղիկոս Էջմիածնի, ջանացան որքան եւ կարողացան, եւ շնորհօք Աստուծոյ հաւանեցուցանել դտէրութիւնն, խափանեցին զայն մինչեւ ցայսօր: Չարագոյն եւս քան զսոյնս՝ ի ժամանել զօրաց Օուսաց ի Թէվրիդ՝ գրեաց եւ Շահն առ Սուլտանն Օսմանցւոց ըգծանը ծանր ամբաստանութիւնս յազգէ Հայոց եղելոց ի տէրութեան Պարուց՝ յառաջադրելով նմա առաւել քան զթշնամեաց զգուշանալ ի Հայոց՝ որք գոլով ի տէրութեան Օսմանցւոց առաւել բազմութեամբ, կարեն լինել առաւել զնաստակար տէրութեանն Օսմանցւոց՝

քան որքան եղեն զնաստակար իւրումն տէրութեան հպատակք իւր: Եւ ըստ ոյսոցիկ չարախօսութեանց սասանեալ տմենայն աղգն Հայոց ի տէրութեան Օսմանցւոց, սպասեն ըստ Ժամանակի օգնականութեանց Կաթուղիկոսին ինքեանց ամենաաղօրմած ձեռնկալութեամբ եւ մարդասիրաբար հովանաւորութեամբ. բարերար տնօրէնութեամբ իւրիք կարօղ եւ հզօր բաւականաձեռն կայսեր ամենայն Օուսաց ի մասին օրինաւոր ընթացից աղգական կառավարութեանց ըստ վայելցութեանց քրիստոնէութեան հաւատոյ: . . . Տարաբախատութեամբ բազմաւ աստանօր իներքոյ հովանաւորութեանց իւրումն . . . . . Կաթուղիկոսն եւ իւրքն առաւել քան զնոսագամնին ի տարօրինակ սասանութեամ ընդդէմ յոււսոյ եւ ակնկալութեանց մեր եւ ամենայն Հայոց:

Գ.

Ընտրութիւն Կաթուղիկոսին Էջմիածնի որպէս յայտ առնեն պատմութիւնք իւրաքանչիւրոց նոցա՝ յաւուրս թագաւորութեանց Հայոց լինէր համաձայնութեամբ Արքեպիսկոպոսաց երեւելի վիճակաց. եւ երբեմն եւս յինքեանց միայն ի Կաթուղիկոսաց՝ որոց եւ հետեւէին եւ համաձայնութիւնք թագաւորին Հայոց եւ իշխանաց եւ ժողովրդոց. յաղագս որոց մարթ է ընթեանուլ ի պատմութեան Զամշեանց՝ վասն ընտրութեանց համաձայնութեամբ Արքեպիսկոպոսաց վիճակաւութեամբ:

բաց յազգագս բազմաց ի հասարակի ի բազում տեղիս եւ վասն ընտրութեանց միայն ի Կաթուղիկոսաց Գ, հատ. յերեսն՝ 518, եւ 613: Իսկ յետ բարձման թագաւորութեան Հայոց՝ միաբանութեամբ Արքեպիսկոպոսաց եւ վարդապետաց Արարատեան Աթոռոյ եւ այլոց վիճակաւորաց ի Հայաստան՝ ընտրէին եւ կացուցանէին զվկայեալն ի բազմութեանց իւրեանց՝ զոր եւ ընկալնուին իշխանք եւ առ հասարակ ամենայն ժողովուրդք Հայոց: Այլ յորժամ առաւելան բազմութիւնք Հայոց ի Կոստանդնուպոլիս եւ յամենայն սահմանս տէրութեան Օսմանցւոց եւ նուազեցան ի Հայաստան, միաբանութիւնք Էջմիածնի եւ Արքեպիսկոպոսաց վիճակաւորաց ի Մերձակայս Արարատեան աշխարհի՝ ընտրէին զարժանաւորն, եւ գրէին վասն նորա ի Կոստանդնուպոլիս եւ ընկալեալ զհամաձայնութիւնն Հայոց Կոստանդնուպոլսեցւոց, եւ զհրովարտակ Սուլթանին յանուն ընտրեցելումըն, այնպէս ապա օծանէին զընտրեալըն, եւ երբեմն եւս նախ օծանէին, եւ ապա ծանուցանէին ի Կոստանդնուպոլիս եւ ընկալնուին զհրովարտակ Սուլթանին: Այլ յամի 1726 յորժամ էր Աթոռն Էջմիածնի ընդ իշխանութեամբ տէրութեան Օսմանցւոց՝ Պատրիարքն Կոստանդնուպոլիսի Յովհաննէս Կոլոս կոչեցեալ՝ ի լսելն վասն վաղճանի Աստուածատուր Կաթուղիկոսի, ըստ որում չէր ինքն Եպիսկոպոս, և զի ձեռնադրեսցի անդէն ի Կոստանդնուպոլիս, առանց սպասելոյ ընտրութեանց միաբանութեան Էջմիածնի՝ ինքն Հաւա-

քեալ առ իւր զեպիսկոպոսունս եւ զլարդապետս զգտանեցեալս ի Կոստանդնուպոլիս եւ ի մերձակայս նորա, եւս եւ զերեւելիս Հայոց, Հաւանութեամբ նոցա ընտրեցին զկարապետ Արքեպիսկոպոսն Էնկիւրիոյ, եւ հրաւիրեալ զնա ի Կոստանդնուպոլիս՝ օծին զնա յօրթագիւղ յեկեղեցւոջ սուրբ Աստուածածնի երկոտասան Արքեպիսկոպոսօք Կաթուղիկոս Էջմիածնի ի 27 Փետրվարի. յորմէ յետ երից աւուրց եւ ինքն յիշեալ Պատրիարքն օծաւ Եպիսկոպոսի 1 Մարտի: Եւ այս գտանի միմիայն օրինակ ի միջի ընտրութեանց 134 Կաթուղիկոսաց Էջմիածնի, սկսեալ ի սուրբ Լուսաւորչէն մինչեւ ցԵփրեմ Կաթուղիկոս, զոր եւս այնպիսի նորօրինակ ընտրութեամբ ամենայն միաբանութեանց սրբոյ Էջմիածնի առանց նախ յայտնելոյ ի Կոստանդնուպոլիս՝ եւ ընկալնլոյ հաւանութեամբ ամենայն ազգին՝ ընկալեալ եղեւ նախ ամենողը մած զբանագութեանց կայսեր Ռուսաց Ալքոսանդրի առաջնոյ, եւ նորին Բարձրութեան ժառանգի տէրութեան Պարսից Ապագաս միրզայի:

Դ.

Ախնհոգոսն Էջմիածնի գործակից Կաթուղիկոսի՝ կացուցեալ է յեկեղեցական կանոնաց ի գարուց ժամանակաց՝ որպէս ընթերցեալ լինին ի կանոնագիրս, եւ անուանիւր ժողով կամ

(\*) Գուցէ կամի առել որոշումն կամ որոշումն հրովարտակաւ:

Սիւնհոգոս ըստ Յունաց կազմեալ լինէր ըստ յաջողելոյ իւրաքանչիւր ժամանակաց: Ա.յլ յամի 1783 ի յաջորդել Սիմէօն կաթուղիկոսին հանգուցելոյ Տեառն Պուկասու՝ հաստատեալ ստորագրեցին միաբանութեամբ կաթուղիկոսն եւ ամենայն Արքեպիսկոպոսք էջմիածնի, եւ Պատրիարքն եւ ամենայն հոգեւորականք եւ ժողովրդականք կոստանդնուպոլսոյ, զի անգամք այնը ժողովոյ Արքեպիսկոպոսք կամ Եպիսկոպոսք՝ շիցեն պակաս քան զլեց:

Իոկ Դանիէլ կաթուղիկոս յորժամէր կալանաւորեալ ի Մարտազ քաղաքի՝ լիալիր բացատրութեամբ ամենայն կանոնաց նախնեաց վասն այնը ժողովոյ գրեալ ընդ երկար՝ նախ՝ առաքեալ էր առ Եփրեմ կաթուղիկոսն՝ յորժամէր նա Արքեպիսկոպոս ի Ուռասաստան, յանձըն արարեալ նմա կարգաւորել զայն ըստ ամենայն հանգամանաց համաձայն կանոնաց այնոցիկ\*): Ա.յլ իբրեւ այցելութեամբ Աստուծոյ արձակեալ՝ եկն նա յէջմիածին, նա ինքն յամի 1808, կարգագրեաց զայն ժողով յինն Անգամոց՝ Արքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց եւ վարդապետաց, ունելով ի խորհրդեան առաւելու այլ եւա, ընկալով յանգամակցութիւն նորին նաեւ զփոխա-

նորդս Պատրիարքաց Երուսաղէմի եւ կոստանդնուպոլսոյ եւ բոլոր միաբանութեան ամենայն հոգեւորականաց եւ մարմնաւորականաց ընդ հանուր աղգի վասն առաւել ապահովութեան ամենայն ազգական հոգեւոր կառավարութեանց եւ հաստատութեան սրբոյ Եկեղեցւոյ ընդգէմ յաճախեալ թշնամեաց նոցին՝ որք վրդովին անհանգիստ զեկեղեցի Հայոց ջատագովութեամբ Եկեղեցւոյն Հռովմայ: Ա.յլ վասն վաղավագնան լինելոյ նորին ամէնարժան բազմահոգ Մէծ Քահանայապետութեան՝ եւ վասն անյաջող ընդառաջ ելանելոյ ժամանակաց Եփրեմ կաթուղիկոսի, թէպէտ եւ յամի 1813 գրեաց նա զկոնդակ ընդհանրական առամենայն ազգն Հայոց, եւ առաքեաց զայն ի կոստանդնուպոլիս ի ձեռն Յովհաննէս Արքեպիսկոպոսի կարքեցւոյ այլ վասն ինչ ինչ կասկածանաց ընդյառաջ եղելոց՝ չեղեւ հասուցանել յայնժամ զայն ժողովս էջմիածնի ի նողատակն խորհրդածեալ ոյր վասն ահա եւ Եկեղեցի Հայոց առաւել քան զնաւ ի փրփրեալ ալեաց ծովու՝ ալէկոծեալ այժմ յիւրոց դարանակալոց գտանի յահագնալուք սասանութեան որպէս ի կոստանդնուպոլիս, այնպէս եւ ի Պատրիարքական Աթոռն Արտաստեան, որոց՝ թող զհասարակեալ բարձրաձայն ցաւելի լուրսն հրատարակեցեալսն ի կաղէթո եւ յայլ եւ այլ գրութիւնս զանազան ազգաց, բաւական եւս զօրեն պատկերացուցանել ակն յանդիման օրինակքն գրութեանցն առիս վասն Աթոռոյ էջմիածնի ի Մայիսի

(\*) Գտանին նշանաւոր և չեռատես պատասխանիք ըստ այսմ խնդրոյ ի սեազիրս զրութեանց Եփրեմոց կաթուղիկոսի որ յաւորց անտի Առաջնորդութեան նորին ի վիճակին Աստրախանաց, որով զգուշացուցանէ ի հաստատեն զնորդութիւն:

Տ. Եւ 29, զարս յառաջագոյն տռաքեալ իմ առ ձեզ, եւ վասն կոստանդնուպոլսոյ օրինակի գրութեան վերիի սրբոյ երտսաղէմի ի կոստանդնուպոլիս Զաքարիա վարդապետի որ գտանի ընդայսմ գրեցեալ ի Կիոլրոսէ յամի 1830, յԱպրիլի 7:

Ե.

Կաթուղիկոսն էջմիածնի է միշտ նախագահ ի Սիւնհոգոսին այնպէս որպէս գլուխ իւրոց Անդամոց՝ եւ լիակատար իշխանութեամբ յատկացելով նմին հրամայօղ եւ հաստատող ամենայն տնօրէնութեանց վերաբերելոց առ եկեղեցի եւ առ հաւատն Քրիստոնէութեան ամենայն Հայոց, եւ առանց Կաթուղիկոսի չկարէ Սիւնհոգոսն սահմանել ինչ, եւ թէ արասցէ՝ չունի գորութիւն բան նորա յամենայն ժամանակս կենդանութեան նորա առանց նորա բայց կարէ ըստ պահանջելոյ հարկին փոխանակ իւր նշանակել Կաթուղիկոսն Աթոռակալ ինքեան զարժանաւորն, որ որպէս պատկեր Կաթուղիկոսի կարէ տնօրինել վասն ամենայն ենթագրելոցն Կաթուղիկոսական իշխանութեան. միայն ոչ կարէ օրհնել զՄիւռոն, եւ ոչ ձեռնադրել զԵպիսկոպոս: Աթոռակալք այսպիսիք անուանին եւ Տեղապահք, նաև վոխանորդք, զօրոց ընթերցեալ լինի ի պատմութեան Զամշեանց՝ Ա, Հատ. յերեսն 533, եւ 535, վասն տեղապահութեանց սրբոյն Մեսրովզայ վարդապետի յամի 440, եւ սրբոյն Յովսեփայ քահանայի յամի 441: եւ յԲ, Հատ. յերեսն

302, եւ 943, վասն Տեղապահութեան Վրթանէս վարդապետի յամի 581, եւ Խաչիկ Եպիսկոպոսի յամի 1047: Այլ եւ յԳ, Հատ. յերեսն 501, վասն փոխանորդ եւ երկրորդ եւ աթոռակալ Կաթուղիկոսի նշանակեալ լինելոյն Արիստակէս վարդապետի յամի 1455, ըստ որոց եւ վասն այլոց բազմաց յայլ եւ այլ աեղիս:

Զ.

Նախագահութեան աշխարհական անձին ի Կառավարութեան Սիւնհոգոսի քան Պատրիարքին էջմիածնի՝ ոչ յառաջ եւ ոչ յետոյ՝ ոչ ուրեք յամենայն պատմութեան Հայոց գտանի օրինակ:

Է.

Ոչ մէլլիքաց, ոչ յիւղպաշեաց, եւ ոչ այլոց իշխանաւորաց գերագունից կամ ստորագունից քան զնոսա չեն բնաւտարածեալ ներգործութիւնք յեկեղեցական գործս Հայոց ըստ ազգական իրաւանց իւիք յատկացելոց նոցին. միայն ի ժողովս ընտրութեանց Կաթուղիկոսի, կամ ի ժողովս եկեղեցական տնօրէնութեանց գտանեցեալ են մէլլիքք, իւղբաշիք, եւ այլ իշխանք եւ երեւելիք ի ժողովրդոց Հայոց ըստ յաջողելոյ ժամանակին, բայց ոչ որպէս գտաւորք Ատենակալք քննութեանցն իրաց կամ իրակութեանց այլ որպէս ունկնդիրք կամ որպէս վկայք եւ մանաւանդ որպէս պաշտպանք Ժողովոյն հոգեւորականաց: Իսկ ի գրունտ տէրութեանց Օսմանցւոց եւ Պարսից վասն

ամենայն յանձնեցելացն ինքեանց ի ժողովայն հօգեւորականաց կամ ի կաթուզիկոսէն, եւ կամ առանց յանձնաբարութեանց նոցին ըստ ինքեանց իսկ վասն վերաբերելոցն հաւատայ եւ օրինաց հայրենեաց, եւ վասն պաշտպանութեանց եկեղեցւոյ ներգործեալ են բազմօք բազումք որչափ եւ շնորհն Աստուծոյ յաջողեալ է իւրաքանչիւր ումեք ի նոցունց:

Բ. Յանձնութիւն առաջ առաջ առաջ

Կաթուզիկոսն էջմիածնի այն ամենայն առաւելութեամբ իւրով, որպէս եւ ցուցեալ լինի յառաջներորդ պարբերութեան, համարի միմիայն վիճակաւոր ընդհանուր ազգի եւ եկեղեցւոյ՝ որպէս եւ յայտ առնեն վերակոչմունք նորա, Գլուխ սուրբ եկեղեցւոյ, Կաթուզիկոս ընդհանրական, Մայրագոյն Պատրիարք, Հօտապետ, Հովուապետ, եւ այլն. բայց վասն յարատեւելոյ հակաթոռ կաթուզիկոսայն Աղթամարայ եւ Սոյ ընդ պաշտպանութեամբ իշխանութեանց հեթանոսաց պաշտպանութեամբ զնոպիսին, թէպէտ եւ Կաթուզիկոսն էջմիածնի ի նոցունց երկոցունց եւս՝ նաեւ յամենայն Հայոց եղելոց ի վիճակի նոցին՝ ճանաչի նովին առաւելութեամբ իւրով, եւ գտանի վերապատուեալ ըստ ամենայն կոչմանցն իւրօց, այլ նորա երկոքին օրհնեն զմիւռոն՝ վասն ժողովրդոց վիճակի իւրեանց եւ ձեռնադրեն զեպիսկոպոսունս. Կաթուզիկոսն Աղթամարայ միայն վասն վանից իւրումն կաթուզիկոսարանի՝ չունելով

զայլ տեղի վիճակաւորի, եւ կաթուզիկոսն Սոյ՝ վասն վանիցն իւրոց, եւ վասն Հալէպու, Մարաշու, եւ ոմանց մասնաւոր վանօրէից եւ գիւղաքաղաքաց սակաւառորաց գտանեցելոց ի վիճակի այնմիկ:

Իսկ այլ ամենայն ազգի Հայոց եղելոց յամենայն իշխանութեանց Օսմանցւոց, Պարսից, Ռուսաց, Գերմանացւոց ի Աչովայ եւ Անգլիացւոց՝ ի Հնդկաստան, Համարի ամենեցուն Նախաթոռ եւ տիրապէս վիճակաւոր Կաթուզիկոսն էջմիածնի, ըստ որոյ եւ ձեռնադրէ նա զեպիսկոպոսունս վասն ամենեցուն նոցա. Իսկ է տէրութեան Օսմանցւոց Էներեւելիքն՝ 1, Պատրիարքն Երուսաղէմի. 2, Պատրիարքն Կոստանդնուպոլսոյ հանգերծ ամենայն հարկաւորեցելովիքն վասն պատրիարքարանաց նոցին. 3, Արքեպիսկոպոսն Զմիւռնիոյ. 4, Արքեպիսկոպոսն Կեսարիոյ. 5, Արքեպիսկոպոսն Պրուսայի. 6, Արքեպիսկոպոսն Խղնիմիլայ. 7, Արքեպիսկոպոսն Անդրիանուալոլոյ. 8, Արքեպիսկոպոսն Թէքիրտաղու. 9, Արքեպիսկոպոսն Պանտրմայի. 10, Արքեպիսկոպոսն Քէօթահիոյ. 11, Արքեպիսկոպոսն Սամասիայի. 12, Արքեպիսկոպոսն Թօխատու. 13, Արքեպիսկոպոսն Էնկիւրիոյ. 14, Արքեպիսկոպոսն Սերասիայ. 15, Արքեպիսկոպոսն Ակնայ. 16, Արքեպիսկոպոսն Արտակերու. 17, Արքեպիսկոպոսն Ռւռհայու. 18, Արքեպիսկոպոսն Տիարքէքրոյ. 19, Արքեպիսկոպոսն Բարձրահայեաց վանից սուրբ Աստուծածնի եւ վիճակի նորա. 20, Արքեպիսկոպոսն Բալուայ. 21, Արքեպիսկոպոսն Խարբերդայ. 22, Արքեպիսկոպոսն Մրբայ.

Կարապետի վանաց եւ վիճակի նորա ի Մուշ. 23, Արքեպիսկոպոսն Մանագկերտի. 24, Արքեպիսկոպոսն Վանայ. 25 Արքեպիսկոպոսն էրզրումայ. 26, Արքեպիսկոպոսն Կարմիր վանից եւ Ախալցիխի եւ նորին նահանգաց. 27, Արքեպիսկոպոսն Տրավիդօնի. 28, Արքեպիսկոպոսն Էրզնկայի. 29, Արքեպիսկոպոսն Սսանց (գուցէ Առանց). 30, Արքեպիսկոպոսն Վարսայ. 31, Արքեպիսկոպոսն Խչքիլսայ կոչեցեալ Սուրբ Յովհաննիսի վանից եւ վիճակի նորա. 32, Արքեպիսկոպոսն Հասանկլայի վանից ու Բասենոյ. 33, Արքեպիսկոպոսն Եգիպտոսի. 34, Արքեպիսկոպոսն Բաղդատու եւ Բասրայի. 25 (35), Արքեպիսկոպոսն Մալդալիոյ եւ Վալախիոյ եւ Սչովայու Հայոց, ընդ որս էր եւ Բեսարաբիայ ի լինելն ընդ իշխանութեամբ Օսմանցւոց: Գտանին ի տէրութեան Օսմանցւոց եւ այլք քանիք ի մասնաւոր վանս եւ ի վիճակս:

Իսկ եւ ի Պարսկաստան՝ 1, Արքեպիսկոպոսն Արտազ գաւառի՝ ուր է գերեզման առաջին Լուսաւորչի Հայոց Սրբազն Առաքելոյն Թագդէոսի՝ եւ վանք առաջին յետ Պատրիարքական Աթոռոյ ամենայն Հայոց Սրբոյ Էջմիածնի. 2, Արքեպիսկոպոսն Սալմաստայ՝ ուր է եւ վանք գերեզմանի Սրբազն Առաքելոյն Բարգուղմէոսի. 3, Արքեպիսկոպոսն Սպահանայ, որ եւ Արքեպիսկոպոսն Հնդկաստանի Հայոց. 4, Արքեպիսկոպոսն Շամբայ՝ ուր է եւ վանք սուրբ Ստեփաննոսի:

Նաեւ ի Հայաստան՝ ի Վրաստան եւ կամ ի Առևսաստան՝ 1, Արքեպիսկոպոսն

Սիւնեաց, ուր է գերեզման սրբազն Առաքելոյն Ստաթէի եւ վանք երկրորդ. 2, Արքեպիսկոպոսն Բջնոյ՝ որ է վանք երրորդ. 3, Արքեպիսկոպոսն Հաղբատայ՝ որ է վանք չորրորդ. 4, Արքեպիսկոպոսն Վարաբաղայ՝ ուր է եւ վանքն Ամարասու, յորում է գերեզման սրբոյն Գրիգորի առաջներորդ կաթուղիկոսի Ազուանից թոռինն սուրբ Լուսաւորչի, այլ եւ վանք Գանձասարայ՝ որոց աթոռակալք յառաջին ժամանակս առաւել իրաւամբք քան զկաթուղիկոսն Աղթամարայ եւ Սոոյ՝ անուանեցեալ են կաթուղիկոս Ազուանից՝ ունելով ազգի իւրեանց եւ աշխարհի նաեւ զժագաւոր յատուկ. 5, Արքեպիսկոպոսունք Պատրիարքական Աթոռոյ Էջմիածնի. 6, Արքեպիսկոպոսն Նախիջեւանայ. 7, Արքեպիսկոպոսն Թիֆլիզոյ. 8, Արքեպիսկոպոսն Սանահնոյ վանից եւ վիճակի. 9, Արքեպիսկոպոսն Աստրախանայ. 10, Արքեպիսկոպոսն Նոր-Նախիջեւանայ եւ Բեսարաբիոյ: Եւ զՄիւռան սրբարար անդէն յԱթոռ իւրում ի սուրբ Կաթուղիկէն Էջմիածնի օրհնելով ինքն տարածանէ ի վիճակս այս ամենայն նշանակեալ եպիսկոպոսաց ընդ ամենայն տէրութիւնս ի ձեռն Արքեպիսկոպոսաց եւ Վարդապետաց Պատրիարքական Աթոռոյն:

Իսկ իշխանութիւն վիճակաւոր Արքեպիսկոպոսացն՝ է հաստատել զեկեղեցիս ի հարկաւորեալ քաղաքս եւ ի գեօղոս իւրաքանչիւր վիճակի իւրեանց ձեռնադրել դքահանայս զվկայեալ յարժանաւորութեան իւրեանց դիսել ի վերայ ամենայն ժողովրդեան եւ յոր-

գորել զնոսա ի պահպանութիւն օրինաց քրիստոնէութեան. խրատել եւ յանդիմանել զօրինազանցան, եւ ջանալ վայել ացուցանել զեկեղեցիս եւ զժողովուրդոս վիճակեցեալս ինքեանց, եւ ի հանդիպմաւնս երեւելի պատահմանց վերաբերելոց առ եկեղեցի եւ առ հաւատն հայրենեաց ծանուցանել կաթուղիկոսին եւ առնել որպէս եւ նա հրաման տալ ունիցի, ևը:

Թ.

Հայք բնակեալք ընդ ամենայն տէրութիւնս Յսմանցւոց՝ եւս եւ ընդ ամենայն տեղիս ճանաչեն զկաթուղիկոսն Էջմիածնի մի միայն Գլուխ Եկեղեցւոյ եւ հաւատոյ՝ ըստ որոյ եւ անուանեն զնա առ հասարակ Հոգեւոր Տէր:

Ժ.

Հայք բնակեալք յԱնատօլիայ ի յԱւուումէլիայ, ի Պարսկաստան, ի Հնդկաստան, եւ յայլ տեղիս ամենէքեան առ հասարակ որք ոչ են օտարացեալք ի հայրենի եկեղեցւոյ իւրեանց՝ մի եւ նոյն պարտաւորութեամբ հայրենի հաւատոց իւրեանց պատուեն զիշխանութիւն Պատրիարքին ի վեր քան զիշխանութիւն այլ ամենայն կաթուղիկոսաց եւ պատրիարքաց անուանեցելոց, եւ Արքեպիսկոպոսաց վիճակաւորաց. զանուն նորա յիշատակեն յամենայն եկեղեցիս յամենայն ժամանակս ազօթից եւ ժամերգութեանց՝ յառաւօտու, յերեկոյի, եւ ի Պատրիարքի, նոյնպէս եւս ապեն զանուն

նորա ի գլուխս ամենայն տակեալ գրեանց. ԶՄիւռոն սրբարար ընկալնուն զօրհնեալն նովաւ: Զաւածնորդս Եկեղեցւոյ ընկալնուն զեպիսկոպոսունս ձեռնադրեալս ինմանէ կամ զվարդապետս՝ ձեռնադրեալս յեպիսկոպոսաց նորին. նոյնպէս եւ զքահանայս եւ զսարկաւագունս եւ զամենայն ուխտ Եկեղեցւոյ որբոյ: Եւ ամենածերմեռանդ բարեպաշտութեամբ ոչ իմայեն նմա զօգնականութիւն իւրեանց ըստ իւրաքանչիւր կարողութեամբ՝ որպէս զքամօք, նոյնպէս եւ ամենայն հնարաւորօքն իւրեանց, եւ ախորժեն յարգել զնա գերագոյն պատուագրութեամբ: Եւ հաստատութիւն Պատրիարքական Աթուոյ Արարատեան հանդերձ վերապատուութեամբ Պատրիարքին յետ բարձման թագաւորութեան Հայոց՝ ի ներքոյ իշխանութեանց զանազան տէրութեանց՝ Պարսից, Յսմանցւոց, Էօզբէկաց, Թաթարաց, եւ այլոց բարբարոս իշխանաց ատեցողաց Քրիստոնէութեան հաւատոց, եղեալ է՝ այնպիսի յիշատակեալ ջերմեռանդութեամբ եւ նուիրանօք ամենայն հասարակութեան Հայոց սփռեցելոց յամենայն ծագս տիեզերաց՝ մինչեւ ցայսօրժամանակի:

ԺԱ.

Մեծատունք Հայոց ի կոստանդնուպոլիս եւ հատավաճառք կամ Հանգերք զկապակցութիւն իւրեանց ընդ եկեղեցականաց Էջմիածնի, որչափ ունեցեալ են ի սկզբանց հետէ, նոյնչափ եւ այժմ ունին մի եւ նոյն կերպիւ ըստ

առաւելութեանց եւ նուազութեանց արժանաւորութեանց անձին եւ կոչմանց իւրաքանչիւրոց բայց ի սմին միջոցի յետ ամբաստանութեանց Նահին Պարսից եւ ժառանգի նորա Ապագա միրզայի եւ Սարտարին Երեւանայ, այնովիսի կապակցութիւն նոցա լուեալ թագուցեալ վասն երկիւղի տէրութեան տաճկաց, սպասեն այցելութեանց Աստուծոյ եւ օժանդակութեանց կայսերութեան Ռուսաց մարդասիրութեամբ եւ բարերարութեամբ յոյժ դիւրագոյն եւ ապահով միջոցաւ՝ որպէս ինքեանք համարին խորհրդականք միաբանութեանց Էջմիածնի եւ մեծատանց Հայոց ի Կոստանդնուպոլիս եւ յամենայն գաւառս եւ ի քաղաքս տէրութեան Օսմանցւոց:

ԺԲ.

Կաթուղիկոսութիւն Էջմիածնի իսկական հաստատուն հիմամք գտանի վերապատուեալ անդէն ըստ տեղոյն միայն, համաձայն տեսլեան սրբոյն Գրիգորի լուսաւորչի՝ որպէս տեսանի բացայայտութեամբ յառաջնումն պարբերութեան. իսկ Աջ սրբոյ Լուսաւորչին ըունի բնաւ հարկաւորութիւն ի ժամանակի օծութեան Կաթուղիկոսի, եւ ոչ երբէք ի գործ դնի ի ձեռնադրութեան Կաթուղիկոսի. Որպէս եւ յայտէ, զի ըստ գրեցելումն ի վերոյ ի Գպարբերութեան, Կարապետ կաթուղիկոս օծաւ ի Կոստանդնուպոլիս՝ ուր ոչ գոյր Աջ սրբոյ Լուսաւորչին: Բայց ի լինեն Աջոյն սուրբ Լուսաւորչի յԱթու-

կաթուղիկոսութիւն սրբոյ Էջմիածնի կամ արտաքոյ, ուր զտեղի կախուլ ունիցի Կաթուղիկոսն, ունի արտաքին առաւելութիւն իմն Կաթուղիկոսին, այլ ոչ էական նմին ի մասին Կաթուղիկոսութեանն: Որ կախեալ լինի միայն ի միաբանութեանց ամենայն ազգին Հայոց՝ որպէս յայտնի են օրինակքն նախանցեալք՝ փոխադրութիւնք Կաթուղիկոսարանին ըստ պահանջելոյ հարկին՝ ի Դուին, յԱնի, ի յԱղթամար, ի Թաւրլուր, ի Սիս, եւ անդքէն դարձեալ յէջմիածնի՝ ուր եւ գտանի մինչեւ ցայսօր:

ԺԳ.

Ան հաւաստի է ամենեւին եւ չարաչար զրպարտութիւն համբաւն չարախոսից թէ՝ նուազեալ իցէ յարգութիւն ազգի Հայոց առ հոգեւորականս Հայոց, կամ թէ՝ բազմանալով հոգեւորականաց եղեալ իցեն բեռն ժողովրդոց, եւ կամ թէ ի պաշտօն հոգեւորականութեան մտանեն բազումք՝ որոց գիտութիւնք եւ բարք ոչ համեմատեն արժանաւութեան առաջնանի նոցին: Քանզի թէպէտ եւ գտանին ուրեք ուրեք տգէտք եւ ոչ համապատշաճք բարուք հոգեւորականք, բայց յոյժ սակաւք. որոց տգիտութեանցն պատճառք են պակասութիւնք ուսումնարանաց՝ որոց չէր ընդարձակեալ ի տէրութեան մահմէտականաց մինչեւ ցոյն դար. եւ վատաբարոյիցն գտանեցելոց պատճառ՝ են ստիտմունք հարկի միջնորդութեանցըն իշխանաւորաց՝ կամ բւնագատութեանց, բոնաւորաց որոց գտանեցեալ-

քըն ի վանական արեղայից՝ Հայրապետական եւ Հօտապետական կարելցութեամբ հետեւեալ Սրբազնագոյն Եփրեմ Կաթուղիկոսն, ի կողմանց կողմանց յթսմանեան տէրութեան եւ այլոց համահաւաքեալ յԱթոռ Արարատեան, պահպանէ անդէն ի ներքոյ ակնարկութեանց իւրոց ի քանի ամաց հետէ՝ վասն պաշտպանելոյ զվայելչութիւն ազգին առաջի հեթանոսաց Ապա թէ ոչ վասն չափաւորութեան հոգեւորականաց եւ արժանապէս ընտրութեանց արժանաւորաց՝ օրինական է ուխտապահանջութիւնն Սրբազնագոյն Դանիէլ Կաթուղիկոսի յամենայն եպիսկոպոսաց ի ձեռնադրելն՝ փոխադարձ արձանագրութեամբ ուխտին վասն պարտաւորութեանց ձեռնադրեցելոցն՝ զոր ընկալնու ի նոցունց Կաթուղիկոսն, եւ զոր տայնոցունց ինքն Եւ առաւել հաւաստի է թէ՝ յոյժ պակասութիւն է հոգեւորականաց՝ մանաւանդ քահանայից յամենայն ազգի Հայոց յայսմիկ դարու՝ յորում ընդ ամենայն տեղիս առաւել են հետեւօղքն ի վիճակաւորաց եւ ի գլխաւորաց ժողովրդոց Հայոց վասն ուսմանց եւ վասն այլ ամենայն ազգային բարեկարգութեանց :

ԺԴ.

Գանդատանք աշխարհականաց դանկարգութենէ տնտեսական մասին հոգեւոր կառավարութեանց Հայոց չէ լըսելի եղեալ հասարակութեան Հայոց կամ բազմաց, եւ թէ գտանիցի ոք գանգատաւոր՝ ինքեան յայտնի պատճ-

ռանօք, համարի թէ պարտի լինել յոյժ մասնաւոր, կամ անտեղի իմն, ապա թէ ոչ երեւելի եւ ընդհանուր անկարգութիւնք տնտեսական մասին հոգեւոր կառավարութեանց ոչ կարեն մնալ թագուն ի տեսութեանց եւ ի տեղեկութեանց ամենայն հասարակութեանց Եւ վասն կառավարութեան եկեղեցական եկամտից չէ բնաւ եղեալ երբեմն չորտելու ուրեք, եւ աշխարհական անձըն ոչ ուրեք չէ գտանեցեալ մինչեւ ցայսօր կառավարիչ եկամտից անկախ յեպիսկոպոսաց, եւ ոչ յամենայն ազգի Հայոց լուեալ էաք թէ եղեալ իցէ ուրեք բարցումն այնպիսի կոմիգէտից, որպիսի չէ գտանեցեալ յամենայն ազգի Հայոց ոչ յառաջ եւ ոչ յետոյ մինչեւ ցայսօր:

ԺԵ.

Կարծիք անաշառ անձանց զսպասուէ եւ զբարուց այժմեան անդամոց Սինօդի չկայ գեռ եւս վկայեալ իսկութեամբ վասն ամենեցուն ի հասարակի քանզի ի վճարել պատերազմին Ռուսաց ընդՊարսից՝ ոչ ինքն Սինօդն էջմիածնի գտանի կարգադրեալ տակաւին ըստ իւրումըն կանոնի, եւ ոչ կառավարութիւն նորա ունեցեալ է սկզբնաւորութիւն այնպիսի գործոց վերաբերելոց նմին, որով կարելի իցէ զփորձ առնուլ որպիսութեանց եւ բարուց նոցա Վասն զի որպէս եւ գրեցեալ է ի Դ պարբերութեան, զՍինօդն էջմիածնի նոր նորոգեալ յամի 1808 Դանիէլ Կաթուղիկոսն եւ կարգաւորեալ ինն անդամօք,

վախճանեցաւ ինքն յետ քանի ամսոց ի մէջ բերդին Երեւանու ի ժամանակի պաշարմանն այնորիկ ի զօրաց Ռուսաց, յորժամ հռչակաւոր քաղաքավարութեամբ պաշտպանեալ Սինօդն յայն բազմավունգ ահաւոր գրութեան զինքըն եւ զՊատրիարքական Աթոռն անվտանգ ամենայնիւ կարաց ներգործել աւելի եւս զզարմացուցիչս ամենայն ըզգացողաց, որ ի սաստիկ թշնամութեան անդ Պարսից՝ յորժամ եւ զանուն Ռուսաց առնուլն ի բերան յառաջոյ նոցառէ կարէր համարել առանց մահու վրտանգի, հնարեցաւ նա հաւանեցուցանել զՍարտարն Երեւանու եւ զժառանգըն Պարսից տէրութեան Ապպաս միրզայ՝ եւ հրովարտակաւ եւ յարգական նամակաւ հրաւիրանաց երկոցուն նոցառաքել ի Ռուսաստան հրաւիրակ Եփրեմ Կաթուղիկոսի զՌեթէոս Արքեպիսկոպոսն անդամ Սինօդին. եւ ի վեր եւս քան զայն՝ հիանալի գտաւ ամենայն տեսողաց եւ լսողաց յազգի Հայոց՝ զի յայնպիսի կասկածուտ ժամանակի պատերազմութեանց՝ մինչեւ ցըմտանել Եփրեմ Կաթուղիկոսի յԱթոռն Արարատեան կարաց հանդիսացուցանել զյիշատակ բազմարդիւն կառավարութեանց իւրոց օրինական կառավարութեամբ, ոյր վասն եւ երկոքին ներգործական անդամք նորա Բարսեղ եւ Ներսէս Արքեպիսկոպոսք արժանացան ընկալնուլ զպարդեւս ի կայսերէ հանգուցելոյ զժամանկագին պնակէ եւ ի ժառանգէ տէրութեան Պարսից զպարդեւս հանդերձ գովասանական հրովարտակաւ. Ա. Յ. իբրեւ վաղճանեցան ի միջոցի

սակաւ ամաց Բարսեղ Արքեպիսկոպոս եւ այլք յերեւելի անդամոց ժողովոյն, եւ յամի 1814 առաքեցաւ ի Վրաստան Ներսէս Արքեպիսկոպոսն վասն բարեկարգելոյ զայն վիճակի օր ըստ օրէ բունացաւ այնուհետեւ ի վերայ Կաթուղիկոսին եւ ժողովոյն Էջմիածնի Սարտարն Երեւանու, եւ առաւել եւս Հասան – խան եղբայր Նորա՝ և նոցին նախարարք, որք տկարացեալ զկառավարութիւնն Պատրիարքական Աթոռոյ եւ նոււանեալ ի ներքոյ ահի երկիւղի իւրեանց, վտանգեցին այնչափ՝ մինչեւ արկանել զԱթոռուն ի ներքոյ մեծագումար ծանրատոկոսի պարտուց ի միջոցի եօթն ամաց, յորմէ զարհուրեալ Պատրիարքն եւ հնարս գործեալ ընկալեալ զհրաման Ապպաս միրզայ ժառանգին տէրութեան Պարսից, յամի 1821 յամսեանն նոյեմբերի էանց ի Նարաբաղ ի սահման Ռուսաց ընդ ոմանց անդամոց ժողովոյն յաղագս որոնելոյ զհնարս անտանելի ծանրաբեռնութեանցն մեծագումար պարտուց որոյ միայն տարեկան տոկոսիք են ըստ անխիղճ շահութեանց Պարսից հարիւրին 30, կամ 35, եւ աւելի կացուցանէր առաւել քան զեօթանատուն հագար արծաթքուալի Պարսից. Ա. յ. անդ եւս ընդ առաջ ելեալ նմա ըստ հակառակին յուսոյն իւրոյ, զոցինչ նպաստ բարի կարաց գտանել վասն ապահովացուցանելոյ զինքն եւ զԱթոռուն ի զարհուրելի պարտաւորութեանց անտի. Յետ որոյ կոչեալ առ ինքն զՆերսէս Արքեպիսկոպոս. ի Թիֆլիզոյ եւ յանձնարարեալ նմա զամենայն զոգս Պատրիարքական

կառավարութեանց իւրոց, գնաց նըստաւ ինքն ի վանսն Հաղբատայ, յորժամ՝ եւ Ներսէս Արքեպիսկոպոս յազգագս ապահովացուցանելոյ զՊատրիարքն եւ զԱթոռն Էջմիածնի ոչ ինայեալ զամենայն աշխատութիւն կարեւոր ինքեան զամս իրբեւ եօթն՝ բազում դժուարակրութեամբ իւրով պահպանեաց զկաթուղիկոսն իւրով արժանաւորութեամբ հանգերձ Արքեպիսկոպոսք եւ վարդապետօք եւ ամենայն կղերօք եւ պաշտօնէիւք մինչեւ ցտիրել Ռուսաց Պատրիարքական Աթոռոյն, եւ ի գումարաց ծանրատոկոսի պարտուց Էջմիածնի հատոյց աւելի քան հարիւր քսան հազար արծաթ ըուպի Պարսից, յորժամ՝ եւ ի Բաթավիկիոյ քաղաքէ Հնդկաստանի ընկալաւ օգնականութիւն առ այն ի Յովիկի անուն Զուղայեցի հարուստ Հայէ՝ երկու հազար ութսուն ոսկի Հօլմատիոյ նուրանք Ջերմեռանդութեան յամի 1825:

Յայնամ միջոցի ի լինել Պատրիարքին ի վանսն Հաղպատայ անդամք Սինօգին Էջմիածնի՝ որ մնացեալ էին անդէն, վախճանեցան բազումք յերեւելեաց եւ ի գործունէից, յաղագս որոյ ի տիրել Ռուսաց Արարատեան գաւառին յամի 1827, Ներսէս Արքեպիսկոպոս՝ որ անդէր ընդ գորաց եւ ունէր զիսակատար հրաման Պատրիարքին վասն փոխանորդական կառավարութեան՝ կարգեալ էր փոխանակ Սինօգին զհինդ անձինս մինչեւ ի վերադառնալ կաթուղիկոսին ի Պատրիարքական Աթոռոն՝ նորին ընտրութեամբ եւ տնօրէնութեամբ, զի ըստ օրինաց կարգադրեցի գարձեալ Սի-

նօգն Պատրիարքական կառավարութեան: Եւ ի վերադառնալ կաթուղիկոսին յէջմիածին՝ նա եւս սպասելով վերադարձի Ներսէս Արքեպիսկոպոսին ի Բեսարաբիոյ՝ զի գործակցութեամբ նորա ունիցին կարգադրել յինն Անդամոց ընտրելոց որոց զբազումն հարկէր կոչել ի հեռաւորաց յաղագս չունելոյ դարժանաւորս Սինօգական անդամակցութեան անդէն ի Պատրիարքական Աթոռոն. եղեւ՝ զի ոչ Ներսէս Արքեպիսկոպոսն վերադարձաւ, եւ ոչ Սինօգն Էջմիածնի կարգադրեցաւ եւ ոչ գործք պատկանեալք Պատրիարքական կամ Սինօգական կառավարութեանց սկզբնաւորեցան մինչեւ ցայսօր:

Եւ վասն գլխաւորաց այժմեայն կառավարութեան՝ որք էին Ներսէս Արքեպիսկոպոսն որ յետ կաթուղիկոսի առաջին էր ի Պատրիարքական կառավարութեան սկսեալ ի 1822 ամէ՝ որպէս պատկեր կաթուղիկոսի եւ անուանեցեալ էր ծայրագոյն կառավարի հոգեւորական գործոց, եւ Մարտիրոս Արքեպիսկոպոսն առաջնորդ Զմիւռնիոյ աւելի քան տասն եւ ութ տարի՝ երկոքին եւս վկայեալք ի բարի ընաւորութեան, բայց երկրորդն գտանի յոյժ ծերացեալ: Իսկ առաջինն որպէս ի լինելն յառաջագոյն անդամ Սինօգի սկսեալ ի 1808, մինչեւ ց 1814, եւ որպէս ի լինելն վիճակաւոր ի Վրաստան մինչեւ ց 1820, զամս տասն եւ եօթն, նոյնպէս եւ ի յանձնելն նմա Արքաղնագոյն Եփրեմ կաթուղիկոսի զփոխանորդական կառավարութիւնն Պատրիարքական, սկսեալ ի 1822, մինչեւ ց 1828, ց հե-

ուանալ նորս յիւրոց կառավարութեանց, գործք նորա եւ արդիւնք յամենայն գործո գորով հրապարակական եւ երեւելի՝ ամենեւին ոչ կարօտին բանիւ վկայութեանց այլոց. նաև մանաւանդ որպէս ինոցուց երկուց կայսերական Մեծութեանց գտանին գործք նորս վկայեալք ամէնողորմած զրամատիւք եւ վարձատրեալք ասպետական նշանօք, նոյնպէս եւ ի ժառանգէ տերութեան Պարսից առաւել յոյժ գտանին ջատագովեալ յիւրաքանչիւրժամանակի՝ հրովարտակօք եւ վարձատրեալ պարգեւօք բազում անգամ ըստ նոցին սովորութեանց, կամ ականջալուրք գործոց նորա եւ մանաւանդ բնակեալքն ի Ռուսաստան՝ որք ծանօթք են բազում բարեկարգութեանց նորա եւ ազգաշահ ջանից եւ վաստակոց եւ երեւելի գործոց, միշտ ունեցեալ են եւ ունին վասն նորա դրաբի համարումն առաւել յոյժ: ,

Սիս եւ Աղթամար նախանցեալ ժամանակաց զեղծանց արդիւնքն՝ եւ ոչ սակաւ դարերէ հետէ սպըրդեալ անարժան եւ վտանգաւոր գործոց յիշատակներ կմերկայացնեն, զորս բառնալ՝ երբ օրինաւոր եւ խոհեմ ընթացրով ջանի՝ մի բարեպատեհ միջոցում շատ դժուար չէ: Զայս Թողումք՝ որ ժամանակն արդւնաւորէ:

Սակայն ի նկատի պիտի ունենամք նաեւ երբեմն երեւեցած եւ մի միայն անմնական շահուցն ծարաւ եղող այն նուազամիւ անձինքը՝ որպիսիք ցայսօր եղած են եւ կան մեր մէջ՝ եւ գիշերազան կըտքնին Ասոյ եւ Աղթամարայ ապօրինաւոր դրութեանց եւ հակառակաթու՝ պիտականուն դոյութեանցն ընդարձակութիւն եւ նշանակութիւն տալ՝ վանաւանդ առաւել կմղնին առաջնոյն համար:

Ապօրին Ա. Էջմիածին լինելով օրինաւոր եւ հապալաւ կեղրոն եւ Հայոց Հայրապետութեան առա-

թելական Գահի բուն եւ նուիրական վայր՝ Աէպէտ երբեմն արտաքին անյաղթելի հանդամանդներէ եւ բոնարարութիւններէ հարկադրեցաւ տեղափոխիլ եւ թափառել աստ եւ անդ, եւ ուր պանդիստէր՝ դարձեալ Հայրապետք Աղղիս' իւրեանց Կոնդակաց եւ ստորադրութեանց մէջ անմոռաց կդործածէլին Վարչութեան կամ Էջմի-Ճիւշ (կաթուղիկոս Էջմիածնի, Պատրիարք Վաղարշապատու)՝ անշուշտ կամելով ցուցանել Հայրապետական նուիրական Աթոռոյ կեղրոն եւ վայրը աստ լինել եւ աճա ի վերջոյ Հայրապետական Աթոռոն Հայաստանեաց այսր ի Ա. Էջմիածին կրկին փոխադրեցաւ եւ վերահասպառուեցաւ, սակայն այժմ ինչ և՛ եւ ՀՀՀ նպատակ կայ զի ումանք՝ Ա. Էջմիածնի դէմ լինուած են, եւ Սիս եւ Աղթամարը տարօրինակ իմն կերպով պաշտպանել կերազեն, մինչեւ անգամ երեւեմն Պաղեստինէն եւս տգիտարար արձագանք հնչեց՝ Եկեղեցւոյ եւ Աղղի զիսոյ միութեան դէմ խիզախելով եւ եպիսկոպոսաց նմանցնելով՝ իրը զի կաթուղիկոս - Հայրապետաց եւ Եպիսկոպոսաց պաշտօն եւ աստիճանն մի եւ նոյն լինէին, եւ Եկեղեցւոյ զիսոյ միութեան մէջ բազմազիւննի դրութիւն՝ այս ինքն շափ կաթուղիկոսներ ունենալը նախնեաց սահմանադրութեանց եւ Եկեղեցւոյ օրինաց համաձայն լինէին:

Բայց եւ այնպէս հարկ չէր եւ ոչ կիվայելէր նոյնափիսեաց եւ նոցին խարդաւանութեանց աւելի կարեւորութիւն տալ՝ եւ բաւական էր ամենայն զզուշութեամբ եւ աչալքութեամբ վարուիլ եւ զործել նոցա դէմ՝ եթէ նոցա մէջ մի օտար եւ զօրաւոր յատ եւ ազգեցութիւն չգտնուէր եւ ի կործանումն Հայաստանեաց Եկեղեցւոյ ջներգործէր, որ եւ ոչ սակաւ ժամանակէ ի վեր կայ եւ ամեն կերպով միջոցներ կինարէ եւ կործէ, ինչպէս նաեւ երբեմն մի քանի առիթներու մէջ յաջողած է, որոց համար մի քանի պացոյց կրգտնէ եթէ ուշադիր եւ բանագէտ ընթերցողն քաջ ի միտ առնու եւ նկատէ վերեւ հրատարակեալ տեղեկագիրը՝ զոր գտած եմք Մայր Աթոռոյս մեռազրաց մէջ, որ եւ իրը անդեկադիր դրուած եւ ուղղուած պիտի լինի մի պաշտօնական տեղ 1828—50 Թուականի միջոցներում \*):

(\*) Յանցելումն մի քանի լրադրաց մէջ այս տեղեւ կագրէս քաղուած մի քանի պազբերութիւնը տեսնուե-

Արդ ինքնին կպարզուի՝ որ քան զմերայինս օտարն աւելի օգուտ ունենալով եւ քաղել նկրտելով՝ առաւել քան զառաւելն կշանայ Աղթամարայ եւ մանաւանդ Մայ պիտակ ինդիրները յուղել եւ բարձրացունել, որով ոչ սակաւ առիթներու եւ պատեհութեանց մէջ էջմիածին ծանր հարուածներ եւ վրտանդներ եւս տեսած է, զորս դժբաղսաբար ամեն մարդ կարող էն նկատել եւ իմանայ ինէ հմտութեանդէտ անմինը ի պատեհ ժամանակի անցըերը լըլուսաւորեն եւ բացաւորեն ըստ արժանույն :

Առ այժմ այսրանով կրաւականամբ կրկին ազգելով ընթերցողաց ուշադրութեամբ նկատել վերեւ հրատարակեալ տեղեկագիրը, որպէս զի անցեալ եւ ներկայ անցըերէն Մայր Աթուոյս նկատմամբ մի ողջամիտ գաղափար եւ հեռատես խորհրդածութիւն կարողանան ամփոփել, թէպէտ տակաւին բաւական թերութիւնք կան յիշեալ տեղեկագրի մէջ:

Վ. Ե. Ա.

## ՊԱՏՄԱԿԱՆ

Գ. Ա. Ն. Ի. Մ. Ի. Խ. Ս. Գ.

### ԳԱԹ ԱԼԻ ՇԱՀԻ ՎԵՐԱՅ

(Յուրաքանչ. և Քերչ.)

Գ. Գաղ. — Եւէ շահէ հանահնցանուններն, սրբն+ զաւաններ ծնել են, բայց մետել են պատահներն, և շահէ հանուան ժամանակին զաւաններն իշխուանէ չեն էղած:

Ա. Խէյր — Կըսա խանում՝ դուստր Աանկ — Աարցի Աքութալիք թէկի, երկու զաւակներ ծնեց, և մեռան:

Հ. Հեւսէյն Աալիք խանում Լէկ-  
զուշի:

ցան եւ լուսահսկի ներսէս կաթուղիկասի դառւածոց կընթարքէին, սակայն տեղեկադրիս վերջին պարքերութիւնը ինքնին կուղղեն այդ սխալը, միայն թէ՝ մեք եւս կդժուարանամբ ստոյգը իմանալ թէ նվ գրած է:

Հ. Պ. Գ. Ջան — Աֆրուդ խանում, դուստր Փարավանդ Աէիդ Կաղարի, մին որդի ծնել էր՝ մեռաւ:

Հ. Գ. Հաջիէ — Կարաթ խանում Խորայերւհի, երկու զաւակներ ունէր. մեռան:

Հ. Ս ալիկինն նախ շահի հօր եղբայր Գաֆար — կուլի խանի կինն էր, յետոյ ամուսնացաւ Գաթ — Ալի շահի հետ, որիցն ծնած զաւակները մեռնելէն յետոյ ինքն շահն ապահարզան տուեց ու Աազը — Կաղամ միրզայ Շամբոյ հետ ամուսնացըրեց, և վերջն սրա մեռնելէն յետոյ դընաց Աէքքէ:

Հ. Գ. Դիլ — արամ խանում, Վ Ճաստանի կողմիցն էր, մին որդի ունէր՝ վախանուեց:

Հ. Օ. Խաղիջէ խանում, Խորայերւհի, երկու զաւակներ ունէր. մեռան:

Հ. Զ. Գաղ. — բէգում, Կումեցի, մի զաւակ ունէր, մեռաւ:

Հ. Բ. Գիւլ — բախտ խանում, Խամութ թառլքմաններէն, երեք զաւակներն մեռան:

Հ. Բ. Հաջիէ խանում, Թապիշ ցեղով, երկու զաւակներ ունէր. մեռան:

Հ. Գ. Գիւլ — անդամ խանում, Խորայելուհի, երկու զաւակներ ունէր. մեռան:

Հ. Շ. Շահ — փարվար խանում Կարաչօրլու ցեղէն, երկու զաւակներ ունէր. մեռան:

Հ. Ա. Աարինէ խանում, Վ Ճաստանի կողմէն, երկու զաւակներ ծնան. մեռան:

Հ. Գ. Աարվ — նազ խանում, Թէհշըրանցի, մի զաւակ ծնեց. մեռաւ: